

մեզ կը թուի լաւագոյն խոստումն նաև Հա-
յաստանի պատմական սպազայ բախտին
վերաբերմամբ: Տուրգենևի խօսքերը փո-
խանցելով՝ մենք կրնանք ըսել հաստատ

համոզմամբ. «Անկարելի է շհաւատալ, որ
այսպիսի բանաստեղծութիւնը մեծ ապա-
զայ ունեցող ազգի մը տրուած չըլլայ»:

Թրգտ. սուտերէնէ
Հ. ՅՈՎՍԷՓ Վ. ՄԲԻՆՅԱՆՆԱՆ ՎԱՍԻՐԻ ԲԵՐԻՍՍՈՎ

ԱՐՏԱՍՈՒԱՅ ԵՐԿՐԷՆ

ԱՐԱՐՈՒՅ անապատին կիզիչ արեւը
դեռ չէ կրցած ցամբեցնել տարագիր Հայուն
թափած արցունքն ու արիւնը, Հանրու-
թեան մը տիեզերաթունդ հառաչանքը,
ահաւոր տեսարաններ, բնութեան անսո-
վոր զայրութիւն խառնուած կու գան յա-
ւերժօրէն բողբոջու երկնի երկրի՝ դժո-
խային ողբերգութեան մը դէմ:

Չախջախուած կմախքներու անվերջ
կարաւաններ երկարած են անապատի խո-
րերէն մինչև հայրենի լեռներու ձիւնա-
պատ կատարները: Բովանդակ փոքր Ա-
սիան ողողուած է հայ նահատակներու ա-
րիւնէն. անոր ամէն մէկ բոյս կամ ծաղիկ,
կամ ափ մը հող մեզ համար համբուրե-
լի նշխար է: Չկայ հոն գիւղ մը կամ
տնակ մը՝ որ վկայ չըլլայ նահատակ հա-
յուն դիւցազնական մահուան և վերա-
պրող որբին անվհատ կորովին:

Հալած մաշած իրրև ստուերներ, թա-
փառական՝ տաք անապատներուն մէջ, սա-
կայն ազնիւ և աննկուն հայկական արիւնը
երակներուն մէջ՝ անձկանօք սպասեցին
Հայկական Չատկին: Շատերն անթեղելով
իրենց սրտերուն մէջ ազատութեան տոչո-
բող յուսը՝ փակեցին կարօտակից աչքեր-
նին լաւագոյն Չատկի մը հասնելով:

Աւաղ, շատ քիչերուն տրուած էր ահա-
ւոր Տէր - Չօրէն դառնալ դէպ ի անմար-
դածայն հայրենիքը, գէթ սրտակից շունչ
մը կամ զով համարյո մ'առնելու իւր այ-
րած ճակտին: Կմախքներու անվերջ կա-
րաւաններ գտան: Վոսփորէն անդին հայուն
Տէր-Չօրն է:

Կրունկներն իսկ տիրուր, տրտում մեկ-
նած են Հայաստանի անհինացած երդիք-
ներէն: մարգերու մէջ ծաղիկները կը բա-
ցուին՝ առանց գեղազուարճ հայ մանուկին:



Հալած մաշած իրրև ստուերներ, թափառական տաք
անապատներու մէջ...

Այն վեհապանծ քաղաքները ուր եր-
բնն սուրն երբեք խոնարհած չէր դառ-
նար, Մխը, Ատանան, Տիգրանակերտը,
Վանն ու Չէյթունը, այժմ անծայր դամ-
բարաններ, սպիտակ շիրիմներ են, կանգ-
նուած Հայ կմախքներէ: Անոնց նուիրական

հանգիստը դեռ կը խռովեն անապատի
ոռնացող բորենիները:

Հայ արիւնոտ տարեգրութիւնը հպար-
տութեամբ պիտի արձանագրէ Արարայի
պէս անուն մը, ուր առիւծներ կը հանգ-
չին, և Լեղեսիոյ բուռ մը հայութեան դի-
ցազնական կոբւր, ուր իրենց ցեղին ան-
դիմազընիլի կորովը ցոյց տուին: Ահա
անոնց սրբազան կմախքները, որ փո-

զարգարեց հայրենիքը խորհրդանշող նա-
բատներով, և զոհութեան ձայներ ամէն
լեզուով երկրէ երկինք բարձրացան: Սա-
կայն Հայկական կարմիր Չատիկը դեռ
չերեցաւ հայրենի կանաչ մարգերու վրայ,
կապոյտ երկնքի տակ, որ մենք ևս կարմիր-
կանաչ-կապոյտ նարոտ կապէլինք: Քանի-
նէր այդ յուսով լեցուած դարձան իրենց
ցաւատանջ հայրենիքը, բայց զժախտու-



«... Հայաստանի մարգերու մէջ եղիկները կը բացուին տանց զեղալարե հայ մանուկին...»
(Ֆասդէլի կամտուլֆոյ. — Հայ Որբունիները)

դոցներու մէջ ցիրուցան, ինկած էին
կարկտահար նռնենեաց պէս և վերապրող
սիրելեաց ձեռքով հաւաքուած՝ արցունքով
լուացուած կը մնան ազգի և իրենց սիրե-
լեաց՝ միակ նուիրական յիշատակ, և ար-
զար բողոք մը անարդար սրտերու դէմ:

Մեր ճակատագիրը արեամբ զրուած է.
մենք պէտք է կրենք և ապրինք, ապրինք
որ կրենք:

Ձինադադարն եկաւ. խնդացին շատ
ազգեր. յաղթող, յաղթուող իւր կուրծքը

թիւնը գիրենք կրկին հալածեց: Մեր ցա-
ւերն աւելի դառն նորոզուեցան, սրտա-
ռուչ Հաճընը տարիներով կը լացնէ
ամբողջ Հայութիւնը: Տարագրութեան
սարսափելի զոց տեսարանները բացուեցան
մեր յուսով յղփացած աչքերուն առջև,
և անաւոր թշուառութիւնը ճնշեց զմեզ
վայրկեան մը:

Հայ տարեգրութեանց ամենէն աւելի
կարմիր թուականն էր 1918ը թերեւս
աւելի քան 1915ը, յորում սկսած էր



«... ահա մենք սրբազան կմախքները՝ որոնք փողոցներու մէջ սիրուցան ինկած էին կարկուտաւոր նոննենաց պէս...»



«... Քանի՜ն՝ բնայդ յուսով լեցուած զարման իրենց ցաւատանը հայրենիքը, բայց զմտախուսութիւնը զիրենց կրկին հաւանց...»
 (Հալէպ. - Վառժիրով Հայաստան կը դառնամ կրկին զաղթելու Ռամար)

անազորոյն սուրը և դիւական ծրագիր մը մտաշնորդիլ անմեղ և խաղաղ ժողովուրդ մը դէպ ի թշուառութեան անդունդը... Այդ թուականին ազգն զգաց իւր աղէտին խոր դառնութիւնը. ցնցուեցաւ Արարատ, իւր որդւոց ողբերէն:

աննկուն կորովով յաղթեցին ամենազառն չարակրութեանց իսկ ու խոյս տուին դժոխքէ մը: Ատեղութիւնը իւր երկաթեայ զրջով զրոշմած է անոնց ճակտին վրայ Անտանման բռնաստրիւն: Սակայն այդ փոքրիկ մարած



«... Ատեղութիւնը իւր երկաթեայ զրջով զրոշմած է անոնց ճակտին վրայ Անտանման բռնաստրիւն...»
(Հայէպ. — Նոյր որրումիներ *)

Մնողազուրկ գառնուկներ, որդեկորոյս մայրեր՝ հերարձակ և բոկոտն տաք աւազին վրայէն՝ իրրե կայծերու վրայ ցատկաւորոզ արի և ետանդուն նահատակներ՝ իրենց ցնդին յատուկ, անյաղթ և

աչքերը մեծ խորհուրդ մը, զօրութիւն մը կը պարփակեն իրենց մէջ. ո՞վ որ հայ է՝ նա միայն գիտէ կարողալ պիտի ապրիմի հաստատուն կամըը, ըլլայ խորին հրատապ անապատ, ըլլայ և դառն պանդխտութիւն,

- * 1. Աղշիւ Պէտտեան. - 2. Աշաւի Աստուրեան. - 3. Արաբի Աստուրեան. - 4. Արուսեակ Ղազարեան. - 5. Գուտար Քիչեհեան. - 6. Երանուկ Պուլսեղզեան (վերջ կէտ է). - 7. Զարուկ Գրքմըզեան. - 8. Էլովք Ստեփանեան. - 9. Թամազ Սարգսեան. - 10. Իսկուրի Թաստեան. - 11. Կիւլեմիա Սեզրեան. - 12. Հոփսիմէ Վարձպետեան. - 13. Մարի Շամեան? - 14. Մարիամ Յարութիւնեան. - 15. Մարգրիտ Գալսեան. - 16. Մարիամ Զուբանեան (վերջ կէտ է). - 17. Մարիամ Թաստեան. - 18. Մարիամ Աբղեան. - 19. Նազիլի Քէշիշեան. - 20. Նուարդ Մակեան (վերջ կէտ է). - 21. Շարիկի Լոսիւսեան. - 22. Ովասան Աւետիսեան. - 23. Սառա Պաղբեան. - 24. Սառա Հանկէնեան (Պալեան). - 25. Սրբուկ Պոլսեան. - 26. Սուլթան Նազարեան. - 27. Սուլթան Շապեան. - 28. Վարդանայ Սաղունեան. - 29. Ֆէհմէ Համաճեան. - 30. Եսթեր Թովմասեան. - 31. Մարթա Սահակեան. - 32. Մարիամ Յովսէփեան. - 33. Մարիամ Սահակեան. - 34. Ֆէհմէ Քիւլսանեան:



«... ս'վ որ հայ է՝ նա միայն զեօժ կարգաւ պիտի սորիմի հաստատուն կամը...»
(Հալէպ. — Կոյր որբուծիծեր մաղ կը ձիւսնն):



«... մեղական փութկոտ զարգուրանցներու մէջ...»
(Գասդէլ Կամուլճոյ. — Տիրամ Գէյ ՆորատուՍիեամ
և Իսկենտսերեամ վարդ. որբուծիծերու մէջ)

ես զայն գիտեմ զրախտի վերածել հայ հաննարիս հրաշագործ զօրութեամբը: Հայուն արմատը երկրիս խոր կեդրոնն է. անոր տանիքը կապոյտ երկինքն է. դարաւոր բիրտ սուրբը կը բթանան, բայց ոչ երբեք հայը երկրէս կ'անհետանայ: Նման ենք այն հսկայ ծառերուն՝ որ անզուժ կացնով իւր բունէն կտրուելով իակ՝ նոր բնութեան ատոյզ և անթիւ ընծիւզներ կու տայ կրկին:

Արցունքով ողողեցին մեր հարց մեր երկիրը. արցունքով և քրտինքով մեզ ժառանգութիւն թողուցին՝ զայն կրկին ծաղկեցնել:

Հայուն զեղեցիկ ապազան է իւր սեռունդին ցանկալի բեկորները հաւաքել, քովէ քով բերել Հայրենի անոյշ յարկի մը տակ. մեղական փութկոտ զարգուրանցներու մէջ մեծցնել այնքան դառն կերպով դաժան բախտէն զարնուած այդ փոքրիկ՝ բայց Մեծ Հայերը:

Աժէն հայու համար սրբազան և էական

պարտք է հայր ըլլալ որբին. իւր սրտին մէջ շինել անոր խնամոց լաւագոյն որրա-


պատներն իսկ. վայրենիներու ձեռքէն կոր- զեցին թշուառ որբը, ամօթխած հայուհին. անոնք են ճշմարիտ հայեր, անոնք են մեծ հայեր:



«... Ամեն հայու համար սրբազան է էական պարտք է հայր ըլլալ որբին...»
(Գասդէլի կամոսովճոյ. — Դսկիննտրեամ Վ. Որբունիներու մէջ)

նը: Երանի անոնց՝ որ այս ամենավեհ ըզ- գացմամբ լեցուած՝ գործեցին անձնանուի- րարար, թափանցելով ամենախոր անա-

Մեծ դիւցազնութենէ մ'աւելի վեր է և հրապուրիչ թշուառի մը հանդէպ ցուցուած ու է զթութիւն, թէպէտ և այն՝ շատ ան- զամ ծածուկ է, սակայն մանուշակի նման իւր անոյշ բոյրն ունի սրտեր առ ինքն զրաւելու: Մեր թշուառութիւնը անսահ- ման է, և հսկայ ուժ մ'ալ զմեզ ոտքի չի կրնար կանգնել: Եթէ լըուած և խարուած զմեզ դաւանանող կեղծ բարեկամ ձեռ- քերէ նիւթական ցաւին հետ բարոյական ցաւն ալ կ'ունենանք՝ սակայն մենք յու- սով կը լեցուինք երբ կը նայինք հայ որբուկին վրայ՝ որ միակ կարող տարրն է մեր ազգը դարձնալ վերականգնելու: Ոչ մէկ ազգ կրնայ զմեզ փրկել մեր դարա-ւոր ցաւերէն՝ եթէ ոչ մենք զմեզ, երբ գիտ- նանք մեր ուժերէն օգուտ քաղել և միա- սիրտ մեր աւերակները շինել ջանալ: «Յու- նական նուրբ հանճար և գերմանական հզօր կամք ունին Հայերը» ըսած է Եւրոպացիին՝ յարգելով այս մեր ցեղային յատկա- նիշները իրարու մէջ. սիրոյ զօղը մեզ պիտի պարզէէ նախկին դրախտավայրն Հայաստանն կը լսեմ պատուահանիս տակ զուարթաձայն թոշնիկի նման ճուղիւնը որբերու, և սիրտս յուզմամբ կը լեցուի,



«... յուսով կը լեցուինք, երբ կը նայինք հայ որբուկին վրայ, որ միակ կարող տարրն է մեր ազգը կրկին կանգնելու համար...»
(Ղեմետիկ. — Միթիթարեանց որբերու Արթմնըը մարզամքի մէջ)



«... գեղեցիկ բնութեան ծոցը, ազատ երկնքի տակ...»
(Գասպէլի Կամտուլֆոյ գիւղը և Ալպամոյի լճակը)



«... Ո՛հ, զթութեան շէնք, թերևս աւելի հրապուրելի և զգայացունչ՝ քան զթութեան քոյրը վառող սէրը...»
(Գասպէլի Կամտուլֆոյ. — Որբուհի միտքով բնակարանը)

կը հարցնեմ ես ինձ: Մենք աւելի երջանիկ ենք որ անմեղ թշուառներ կ'երջանկացընենք, թէ անոնք՝ որ անցեալը մոռցած հայրենի տան անոյշ գուրգուրանքները կը վայելին գեղեցիկ բնութեան ծոցը՝ ազատ երկնքի տակ՝ սիրող սրտերու մէջ:

Ո՛հ, զթութեան շէնք, թերևս աւելի հրապուրելի և զգայացունչ՝ քան զթութեան քոյրը վառող սէրը:


Գրած է արդեօք Աստուած երկրիս վրայ այնքան վեհ առաքինութիւն մը՝ քան անմեղ թշուառին հանդէպ սէրը: Անտարակոյս ինքն ալ երկնքէն իւր զթառաս Աչքը չի բաժնեք որբուհին վրայէն:

Եւ մենք ուրախ ենք հիւրընկալելու մեր պարբերականին մէջ այդ քաղցր տեսարաններէն զոմանս, ուր զթութիւնը և թշուառութիւնն՝ երկու անբաժան ցաւազին քոյրեր՝ միասին լուսանկարուած են:

Ոչ այնքան այդ տեսարաններով մեր ընթերցողներուն նոր և հետաքրքրական նիւթ մ'ուզեցինք մատակարարել՝ որքան անուցմով արթնցնել հասարակութեան սրտին մէջ հին և անմեռ սէրը ղէպի այդ անմեղ զոհերը:

Այդ անմեղներուն ճակտին վրայ թէպէտ առեղծուածային տաժանքի մը պատմու-

Թիւնը կը կարդանք, բայց և անոնց՝ ա. կը պատմեն իրենց անլուր տառապանք-
 ւանդ, շատերուն յաւէտ մարած բիրերուն ները, այն սև օրը՝ որ իրենց լոյսը մարեց,
 մէջ կայ դարձեալ զօրեղ կենդանութիւն և սոչորող ծարաւը՝ դէպ ի յաւէրժ կոր-



«... որ զԹուֆիւնը և Քշատուֆիւնը՝ երկու անբաժան ցառազին թորիչ՝ միասին լուսանկարուած են...»
 (Հայէպօ — Հաւաքուած տալիսզիլը երկուսու որբիլը)

մը, վերապրումի վառ տենչը, ինքնօգ-
 նութեան տիպարը:

Չութակներու ձեռքով կը խօսին այդ
 ցմիրա թշուառ կոյրերը տեսնողին սրտին
 հետ, և հայկական մելամաղձ մեղեդիով

սուած լոյսը:

Մատաղահաս աղջիկներ, կայտառ ման-
 չուկներ Հայաստանի դաշտերէն խլուած
 անգութ մանգաղէն, թափառական՝ օտար
 երկիրներու տակ, միայն անձնանուէր

պահապան հրեշտակներու զթուփեան բազկաց մէջ կը գտնեն իրենց խոցուած սրտին սփոփանքը:

Բայց երանի՛ թէ ցաւն ու արցունքը դադրած ըլլար: Դեռ անոնցմէ քանինե-

ցաւատանջ մահով մը որ պիտի խաւարեցնէ հայուն երկնքին վրայ պլպլացող յուսալից աստղեր:

Երանի՛ թէ անոնց լարարեկ քնարը այլևս չլսեցնէր մեզ իր մեւամաղձիկ



«... յաւա մարտ ըրերուն մէջ կայ զարեալ զօրեղ կենդանութիւն մը, վերադարձի վառ տենչը ինքնօգնութեան տիպարը...»

(Հալէպ. — չորս որբերու խումբ մը)*

ընն զիսուն վրայ կը հակէ մահազոյժ բուխնակը. դեռ արինախանձ սուրբ քանինը անողորմ սովի ձեռքը կը մասնէ հալածական, սպառնալով ի սպառ եղծանել անոնց հողեղէն շինուածը խարխուլ՝

թրթռումները. երթային, թաղուէին ովկէաններու անզունդներուն խորը անոնց աղիխորով հառաչները. յոյսի ե բերկրութեան արեգակը ճառագայթէր անոնց երիտիւն ու չնորոգուէր եղկելի որբիկին հոգ-

* 35. Աբրահամ Երմանեան. - 36. Աստուր Պալանեան. - 37. Առաքել Փէլեկովանեան. - 38. Արմենակ Տերտէրեան. - 39. Արմենակ Փաթրիկեան. - 40. Արսէն Թիւթիանեան. - 41. Զարգար Պերդերեան. - 42. Իսկէնտէր Պազարեան. - 43. Իսկէնտէր Յովհաննեսեան. - 44. Կարապետ Փաթփաթեան. - 45. Կարապետ Պէքճիբեան. - 46. Հայրապետ Գրգորեան. - 47. Հապիվ Քիւրճեան. - 48. Ճօրի Փօղոսեան. - 49. Մամոս Կազանեան. - 50. Մարտիկ Մանգլեան. - 51. Յարութիւն Պետրոսեան. - 52. Յովսէփ Գուշակեան. - 53. Յարութիւն Քէօմպլեան. - 54. Յարութիւն Քէօշիկեան. - 55. Յակոբ Թօփալխալեան. - 56. Յակոբ Տէր Պօզոսեան. - 57. Կերտես Փաթմեան. - 58. Պետրոս Կանարեան. - 59. Պետրոս Ճըրճեան. - 60. Պօզոս Մանուկեան. - 61. Պարզն Տէր Պօզոսեան. - 62. Սարգիս Թիւրքեան. - 63. Սարգիս Փրննիկեան. - 64. Սարգիս Պօզոսեան. - 65. Սամուէլ Պալիւրեան. - 66. Վարդեղա խօսանեան. - 67. Վազարշակ Կապանեան. - 68. Փանոս Եղիանեան. - 69. Աբրահամ Պետրոսեան. - 70. Յովհաննէս Պերդերեան (վերջը կ'զնայ):



«... Զօթակներու ձնքով կը խօսին այդ ցփշա թշուա կոյրերը, ... և կը պատմեն
իրենց անլուր տառապանքները...»
(Հալէպ. — Կոյր որբուհիները կը մուսազեն)



«... Մեայն անձնատուր պաշտպան հրեշտակներու բազկաց մէջ կը զանեն իրենց խոցուած սրտին սփոփանց...»
(Գասզէլ Կամուլֆոյ — Ամարաս Յղութեամ որբախմամ Զոյրերը)

ԿՈՒՒՆՏՈՍԻ

ՈՐԱՏԻՈՍԻ ՓԼԱԿԿՈՍԻ

ԱՐՈՒՅՍ ՔԵՐԹՊՂԱԿԱՆ

ԱՌ ՊԵՍՏՐԵՆՍՈ

— 0 —

ւոյն մէջ զարհուրելի արհաւիրքներու պատկերը անհուն ցաւով և դառն արցունքով գծուած, որոնք կը տառապեցնեն զինքը զիշերական ստուերներու, մեռելական ուրուականներու տեսիլով մը, ընդոստ վեր ցատկեցնելով ցունէ մը՝ որ խոովայոյգ է, չի կազդուրեր պարտասեալ անդամները, չի մոռցներ անցեալ զարհուրանքը:

Հաց, հաց կը գոչեն որրուկները, և հեղձամղձուկ հառաչներու մէջ կը նուաղին. երկթացած շրթունքներուն վրայ կը մարի անոնց ձայնը՝ առանց գթութեան արձազանգի:

Հաց տանք անոնց, և ոչ հաց միայն: Հարկ է մատնանիշ ընել վերը գիրենք դիտող անքուն Աչքը. հարկ է ցուցնել զԱյն՝ որ իրենց հայրն է. կանգնել անոնց սրտին մէջ Անոր սրբազան տաճարը, մըշտամուռնչ պաշտամունքով:

Կրօնքը միայն հաւատքի հիմքով ամբողջած պինդ կառչած յուսով խարսխին՝ սիրոյ թևեր պիտի տայ անոնց, և անով հոգեկան կորով՝ մղելու անվեհեր կեանքի պայքարը, կեանքով մը՝ որ պատուարեր և փառք պիտի ըլլայ Աստուծոյ, Հայրենեաց և անձին:

Աստուծոյ և Հայրենեաց գերագոյն պաշտամունքը՝ պիտի մատուցանէ ուրեմն հայ որբիկին բարոյական և նիւթական կեանքին կենսատու սնունդը:

Վե՛հ գաղափարական, ուսկից վեհագոյն չեմ կարող երևակայել. ու երբ բերկրի ցաւերով ծովացած սրտին հետ կարմրիկ երեսը՝ հրեշտակի մը տեսիլքէն սրբեւագոյն՝ անոր փոքրիկ հառաչն իսկ, ամենակարող պատռելու ամէն ամպ՝ երկնքի ցող պիտի իջնցնէ կանգնելու և անմահացնելու զանոնք... և ամբողջ Հայրենիքը:

Հ. ՎԱՆԱՆ ՅՈՒՆԱՆԵՍՅԱՆ



Եթէ նկարիչը մարդկեղէն զըլուխին Ուզէ ձիւ գոգել վիզ, զնել փետուրներ Պէտպէս ամէն կողմէ կցուած այլակերպ Անդամներու վերայ, այնպէս որ վերեւ կին գեղեցիկ՝ աւարտի սեւ՝ զագրի ձուկ. Սիրելիներ, ի տես առոր ծիծաղելի կարենայի՞ք պիտի բռնել: Պիտոնանք՝, Հաւատացե՛ք որ նըկարիչը զոյգն է ճիշտ Գիրքը՝ որուն սնտոխ՝ խառնակ տիպարներն իբր անուրջներ կը նըկարուին հիւանդի, Ուր ո՛չ սոք ո՛չ զլուխ չեն պատկան մէկ մարմնոյ:

Միշտ հաւատար արտօնութիւն ունեցան Նըկարիչներն ու ճերթողներն՝ ընելու ինչ որ ուզեն: Գփտե՛ք սոսի, և կու տանք Եւ կը խնդրենք թոյլտըութիւն մեր կարգին. Եւ սակայն ոչ թէ խառնելին զագաններն Համբոյրներուն, ոչ թէ օձերը զուգուին թռչուններուն և վագրերուն հետ գառներն: Վըսեմ սկիզբի մ՝որ կը թըլի խոտանալ Մեծ բաներ՝ ստէպ կը կցուի մէկ կամ երկու Մեծպայծառ ծուէն ծիրանի՝ նկարագրեն Երբոր անտանն անհատական և բազինն, Եւ ծաղկազուարճ մարգէն անցնող ոլորուն Զեռուն վըտակն, և կամ թէ գետը Հռննոս Եւ կամ աղբոն անձրեւածին. բայց առոնց Տեղը չէր արդ. նոճ մը թնրելըս գիտես Նըկարելու ունև. բայց նոճըդ ՚նչ պիտի՛ ընէ Ան որ զըրամ տըւաւ որ գինք նըկարես Կովէն անյոյս պըծած՝ շարդուած նաւերով: Սկզբար սափոր մը գեղեցիկ, արդ ինչո՛ւ Դուրգին շուրջ կու՛ծ մըն է կ'ելլէ դուրս փոքրիկ: Հուսկ պէտք է պարզ ըլլայ ամէն նիւթ և մի: Հայր, և դուք հօրդ արժանաւոր որդիներ, Քերթողներէն մենք շատ շատերս կը խաբուինք Կերպարանքով բարոյն. հակիրճ կը շանամ ըլլալ՝ կ'ըլլամ խրթնածածուկ և մըթին. կը մնայ նուրբին դիմողը ցուրտ և անշիղ. Ով որ վըսեմ կը խոտանայ՝ կը փզուի, Սաստիկ խոհեմն ու մըրըրկէ երկնտան Ընդաբար գետին կը սողայ. ան որ կ'ըզձայ